

գունդ մը մէկէն գրաւեց զվրաստան , վարնտերպ զօմար-խան գէորգ այս կերպով վերջացոց վրաց թագաւորութիւնը . որոյ ընտանիքն հաստատւեցան ՚ի Ռուսաստան , և կոչուեցան իշխանք Վրաստանի :

Մնկրելիա գաւառը անուամբ միայն անկախ մնաց քիչ մը ժամանակ ալ . բայց Տատիանի՝ մահուանէն ետքը իր

։ Մնկրելոյ իշխանազունք Տատիան տիազուր կը գործածէն , որ ապա ժառանգական անուն մէղաւ : Տատիան իշխանազունք այժմ ՚ի Ռու-

որդիքն ալ Ռուսաստան տարուեցան իրենց խնամակալ մօրը հետ երբ ներկողայու պատանի իշխանն իր օրինաւոր հասակն առաւ 1867ին , չնորհեց իր իրաւունքն Ռուսից կայսեր ընդուլով հատուցում մը :

սաստան ։ Միլիոն ռուպլի թոշակ ունի , որ է ըստ քրեթէ 4 միլիոն ֆրանք : Խակ խնամակալ իշխանունքն կը նորմանի առանձին 18,000 ռուպլի հասաւութէ 72,000 ֆրանք :

։ Իշխանունքն Ասումէ , քոյր Տատիան պատաւոյն , ամուսնացաւ Ա . Մուրատ իշխանին հետ :

## ՊԵԼ ԳԻՇԵՐ

### Ա.

Ո՞վ զիշեր , զիշեր ։ ո՞ր զգապուն սիրտ չի ողջուներ գալուստդ և չի նախադասեր քու անպաճոյն լցոս քան զարեգական մեծանանչ ճառագայթները : Մտերիմ պատմեւանդ չի մերժեր պահպանիչ քղանց մը ձգելու ինչ և է վշտակիր ընտանեաց վրայ . և չկայ արուասուք՝ որ չի ցամաքի քու միսիթարիչ քաղցրազունչ հողմոցդ առջին :

### Բ

Ո՞վ զիշեր . կը գգուես հաւասար սիրով թէ պարտիզաց գողտրիկ և քնքուչ վարդերը և թէ անտառաց վշալից թուփերը : Մեծ է իշխանութիւնդ , ինչպէս քու արարչիդ , ուրուն հանդիսան ու սրտակիցն ես . իսւարաւդ կը պատես անխսիր զանկարողն և զամենակարողն , զիշելու և զապարանս . մեծատան պայծառ պալատը , և վշտաչարչար աղքատին խցիկը :

### Գ

Ո՞վ զիշեր . թէ որ գու չըլլայիր , ով պիտի սփոփէր իր միամին որդին կորուսանող մայրը , Գթալից է այն քունը՝ որով կը ծանրացնես վշտացելոյն արտևեանունքը . որ առաժամանակնեայ այս մահահանգոյն վիճակին մէջ կը հաստանէ կինոց անձկութեան ծովը և կը միանայ իր սիրելեց հետ՝ զորոնք կորոյս , և որք միայն և տառապեալ թողուցին զինքն աշխարհիս ափանց վրայ :

### Դ

Ո՞վ զիշեր . երբոր բանտարկեալը իր շղթաները աեմնելով յուսակորոյս լրեալ անկանի յերկիր , կը հասնիս մէկէն և քոզ մը կիջեցնես ծածկելու իր բռնաժանի երկաթները , և սաստկահար հարուստոց կապուտակ գծերը : Եւ յանժման յոյսք և ակնկալութիւնը քու ստուերիդ տակ կը թեւապարեն բանտարգելցն չըրս կողմը , և քաղցր երազը կը մեղմնի իր վիճակին խեղութիւնները :

։ Գիշերուան վրայ բանաստեղծական այս գեղեցիկ տողերը՝ արեւելեան են , ինչպէս յայտնի պիտի ըստ ընթեցողին , և կ'երգուի Արեւելք լսա կողմեր բազում գարերէ ՚ի գեր :

Ե

Ո՞վ զիշեր. Թագաւորեցիր գու երկրիս վրայ, երբ մարդն չնորհապարտ բարձրացուց առ Աստուած իր առաջին աղօթից անուշարոյր խունկերը: Ոչ մի ամպ կը մթագնէր յայն ժամ այն հազարաւոր և բիւրաւոր աստղերն որ ականակուռ կը զարդարէին ծոցդ. և գու խորին լուսիթիւնդ կը բարձրացնէր զարու մարդոյ ՚ի ծածուկ աղբիւրն համագոյից: Սիրո և յուսոյ ցող մը, այնպէս որպէս կը սփռես գու ծաղկանց վրայ, կ'անձրևէիր ՚ի սիրանորա. աշքերն յերկիր խանարհեցուց զարմացմամբ, և միտքն սորվեցուց չրթանց՝ երախտազիտութեան երգը:

Զ

Ո՞վ զիշեր. անգութ է որ թշուառաց. կը նշանէ անխիղճ նոցա ոտից հետքերը, և կ'ուղղէ զանոնք վիրաւորելու համար արձակեալ նետերը: կը ծածկիս գու երկչուտ ճագարի պէս. և նոքա կոչեն զբեզ և սպասեն անձկանօք. քեզմով նոցա թշուառութեան զէնքերը կը ժանգուին, և չեն այնչափ երկիւղալի՛ երբ կը հասնի իշխանութեանդ ժամը:

Է

Ո՞վ զիշեր. քու պարգևե է այն անդորրութիւնը որ կը տիրէ յետ խոնարհելոյ նախանձընդդէմ աստեղ: Եւ յորժամ' հարիւրաւոր ձայնք ՚ի վեր կը բարձրանան յշնդարձակ Ովկիանոսէ օրէնելու զբեզ, յայնժամ կը զրկէ քու թշնամիդ արենապայթով մ'իր յետին սպասանալիքը, յետին թափ իր անկարող բարկութեանը Հանգերութ, ով նաւապիտք, զիշերն առած է ՚ի ձեռին բնութեան դրօշը. Թողուցէք չուանը ու թիակէները. նոյն իսկ ալիք կը զգան նորա ստուերաց խաղաղաբեր և սիրելի՛ ազքեցութիւնը:

Ը

Ո՞վ զիշեր. անսահման իբրե զծով և անոր պէս վոտանգաւոր և ահաւոր, նման անապատաց մերկութեան: Զկայ անդ հիւրընկալ արմաւենի մը՝ որ Հովանի ընծայէ իւր սուտերովն արեգակնատոշըր ուղեւորին. չկայ աղբիւր մը՝ որ Կակղէ նորա չորացեալ չրթունքը, չկայ ժայռ մը՝ որ վահան ըլլայ պանդիտին, երբ բարձրանայ աւազալից ամփն ծածկելու զնա: Եւ ահա կ'երեաս գու. և գու հովանիդ կը մեղմէ երկնից հրակէղ տապը, անձրեն կը յագեցնէ ծարաւաշիւծ կոկորդները, և թեաւորեալ աւազն կը կասի ՚ի թռչելոյ: Եւ ասոր համար մեր հարքն մայր անապատի կոչեցին զբեզ զորոց աշքելու կը փայլէր ուրախութեամբ ամեն անգամ որ գու կը յաղթէիր արեգական:

Թ

Ո՞վ զիշեր. ճարտարաբան է այն անպաճոյճ լոյսն որ կը սփռես. և կը խօսի ՚ի հոգին մեր բանս խաղաղութեան և սիրոյ: Հաւատքն կը կենդանանայ, և խալամայ որդիքը կը յափշտակին հիացմամբ, երբ գեղեցիկ լոյսդ արծաթագունէ մինարէին գագաթը, և փայլնէ վրայի լուսինն որ քու կնիքդ և թագուէիդ է:

Ժ

Ո՞վ զիշեր. երբ իմ լքեալ և աւերեալ գերեզմանս, վայրապար արտասուաց պաշտօն մը խնդրէ ՚ի խարեպատիր բարեկամութեանէ մարդկան, այցելու ըլլաս իրեն գթութեամբ, և իմ անհւոնց պահապան հողակոշները՝ զգեցընես նոր խոտով և նոր ծափկներով: